

որոնք իր բանաստեղծական սկզբնաւրութեանց առաջնորդները եղան : Սակայն իր բանացոյն պալլազները գրնան մրցիլ կ'օժէիք : Եվլիքի ու Վիկիթո մարկոսի պալլազներուն են : Անոնց լիքուն նկուն : Հորուսա, նըկարացեց, ներքայնակ է : Անոնցմէ մին : Ըստ մամբրգի տիտղոսով, գրավան եւ փիլիսոփայական հաստիքը զաւանութիւն մըն է : Ազգական մը աշքին իր մեռած սփրանարը կ'երեւաց, ուրուսականին վրայ կը նետուի և մարտնչի ի՞նչայց :

— Առայր մեր մը ըլքածք, կը դուքն անձնաւութիւն պահպան կ'ընդունի : Ճանա ծառն եւ լուս է իր հաւատին զոր ողջ եղած առանձ այնքան միքաց :

— Այ և (բանաստեղծն է որ կը խօսի) մորէ կ'ընծան ու կը հաւատած : Վարուսակ և շամար մըն է կ'ընծան :

— Միտիկ ըստ, ապդիկ, կը դաշէ ներանի մը ուրաքանչափ մէջ, ապահու եղիք որ իմ աշխատ ու ապահուներու չեմ կրնար սփուկիւս և ես ուս ու չեմ առանձ միք շանուներուն :

Այդինք գիտնի հետք ինչ են, անձաւթեան արդիւնքներ եղող ժամայ մը : Այս ապդիկը կը բանարագուշ և ամրութ բանական թեան գէտ կը հայուսէլու :

Ես գը պատասխանէ համարակիրքէն : — Այս ապդիկը կը զայր, և այս ամրութ կը հաւատաց ուստի առանձ իր ապդիկը և ապահուներուն պահպան ու ապահուներուն ապահուներուն ու ապահուներուն :

«Պահ գիտն մեռն ճշարտութիւններ, որուց առաջին անձաւթն էն : Հիւելի մը մէջ, զամ ասու զերուն պլղաւմին մէջ ուս աշխատ մը կը տեսնաւ Բայց չեմ կրնար ինձանք օրէնքներու : Գայ հրաց պիտի շանենս : Այս ու ապահութ, որոնք մէջ նայէլ» :

Կարեւորութիւն չունի գիտնալ թէ գերջին առաջին հէօթէին նմանողութիւնն մըն է թէ ոչ : Այդ տողը Միցքիթիչ զաւանանքը կ'ամփափէ : Այդ զաղագիարը պիտի կրնէ տանին ձեւերու :

Գիտութ բանաստեղծին զօրիւնէս թիւնը յանձնաթակի ընկերացաւ այն համանարող որուն ենթարկուեցաւ 1823ի իթթուանական երիսաւարդութիւնը : Թուս կոռազարտութիւնը կասկածանքավ նայի մկան էր այն գոտունի ընկերութեանց վրայ որոնք կազմուեր էին ուսանունքներուն մէջ : Ասանք բանական անջնա բաններ էին : բայց հայրենաստիրութեան եւ հնտեւարար ըրբուստցման պարունակ կը ձեւացնէին : Միցքիթիչ ճերթակալունցաւ նկատմամբ 23ին ի խօսիու և բանաստեղծութեան ի ինչ ինքն ինքնենքներուն շատերուն նես Բարսիկեանց վանքին մէջ որ բանտի փփուտան էր : Բանտարկիւալներուն վիճակի, ինչ որ նայն իսկ բանաստեղծին նկարագրութեանէն կառելի է դատել : յարաբարար բանական մեղան նազար :

Երաբանարդները կաշուռը կը կերցնէին պահապաններուն, պատարուն կը հաջորդակցէին իրարու հետ, կը հաւաքուէին թէյ առնելու, հայրենաստիրական երգեր երգելու համար :

Այս անակնէալ զժբաղզութիւնը երիսաւարդ բանաստեղծին նույնոյն վրայ փրկարար ազգեացութիւն մը աւնացաւ : իրեն մուցնմէ առաւ:

արհամարենաւ սիրոցն առաջանքները, եւ իրեն յայտնեց բարձրագոյն մէր մը, հայրենիքին սէրը, քիչ մը բաւականացած հայրենիքին սէրը, զոր որ մը Միցքիթիչի իրեւու տիպր աղջու իրեւու աղջուուն Քրիստոն այս կրնար աղջու միզու մարտիրոսացած : Իր բոլոր սերերուն մէջ, պէտք է միշտ կրկնել այս կետը : միշտ մարտիրոսական, հագեցրրութ, զերերկրաւոր բան մը զանուցաւ :

ԼՈՒԻ ԼԵՖԵ

(Ժառանակելի)

ՆԱԽԱՅԱՅՐԵՐ

— —

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ — ՏԵՍԱԿՐՈՆ Բ.

ԹԵՐԱՏ, բանեի խցիկին մեջ, միհանկ.(*)

Մինա՛կ ։ Ի՞նչ ոլէաբ ունիր ամրութին : ամրութին համար կ'իրգեմն են : ո՞վ է այս մարդը որ իմ երգեցութեան մէջ ուս աշխատ մը կը տեսնաւ : Այս պահունակ կը ապահունակ իր հասցն և իր լուսուն կը տաք իր առաքին ու խօսը մտածումին : ուստածումը նույնոյն մէջ արագ կը թուի խօսքին վրայ խորի առաջ, եւ բառակը մտածումը կ'ընկլուզանեն ու մտածումն վերս կը դառն, ինչպէս հողը կը գորայ ստորիրեացնեղուղիմը վերս : Հային դղագայն ամրութիւնը պիտի կարենաց գուշակել հնդկին խօսը թիւնը, անոր ալլեցներուն ուզգաւթիւնը ...

Զգացումը հոգուն մէջ կը շարժի, կը զառ է, կը հրցիւուի ինչպէս արինչ եր անսես ու խորունկ բանաստեղծն մէջ ։ Այսուն մարդիկ արիւն անսես իմ դէմքին վրայ, այնքան ըզգացումը կը գունեն աղդերուն մէջ :

Այ իմ երգը, ա'տոյ աշխարհին անման ներքն անդին : մահանացու մտադղութիւն մը, նոյն իսկ բիւրեղեաց թեւեր փոխուանեազ, երբեք պիտի չկրնայ քեղի հասնիլ, քոյ յարդուղիք միացն պիտի բաղիսի, գուշակելով թէ

(*) Քարտու լէն բանաստեղծաւական յայրենաստիր անդաբն է, մարտիրոսի քերթակութիւն զի խօսը անձաւար բանաստեղծներ : Միցքիթիչի անգ մէջ ինքանին պատկրացած է :

Եռարեւեամբ կամ, բայց առանց գիտնալու անոնց թիւն ու անհունաւթիւնը:

Ի՞նչ փոյժ ձեզի համար, ո՞վ իմ առջերս, մարդոց աշխարհու ու ականջները. հասեցի Փ իմ հոգուոյ անգամներուն մէջ, շողացք ք իմ հոգուոյ արքունուներուն վրայ. ինչպէս բարերերեայ հեծեզներ, ինչպէս անգերերուն ասացեր:

Առուուն' է, և զուն բնութիւն, մայք ըրեւ ինձն. Անա երբեք ձեզի արժանիք, զաշնակութիւն մը ձեզի արժանիք: Ես, գարսկոտ երբէլ, ձեռքքրս կ'երկնցնեմ, մինչեւ երկինք կ'երկնցնեմ, ասազերուն վրայ կը գնայ, ինչպէս անսանման արմենիքայի մը ապակեաց գունդերուն վրայ. առաջերս, իմ շանչէս, կը տասանին՝ մերթ զանցակ ու մերթ արագ շարժումամ մը. միիրնաւոր հնչեններ կը թափին անոնցմէ եւ ե'ս եմ միայն որ ծնունդ կուտամ անոնց, ես եմ միայն որ զանոնց իրենց անոնդներով կը մանչնում: Զանոնց իր հաւաքեմ, կը զատեմ. Նորին բոլի կը թերեմ, գայնուաթեանց, ծիստաներու, ասպերու ծեռով կ'ըստելութեամ:

Չեսքեր կը քաշու և այսարօն սահմանակերն իր կը արքարացնեմ: Ներդաշնակութեան գունդերը յանկաք կատա կ'ասեն: Մաս-միան կ'երկնիմ, եւ ես իմ երգ մորիկ կ'ընան, Հոմին այս պարագան մանուն երկայն ու գեղեցուն նուազներ են, ժաղովուրդներուն ովկիսր կը թափանցեն, ցաւին պէս կը ենծեն փոթորկին ովկի կը զառան: Պարերք խոչ ձայնում դէմ կը բանեն անոնց, եւ ամէն մէկ հնչինք ինչ կը թիւնուոյ եւ կը փայլի միանցուացն. զայն աշքերուն մէջ կը զգամ սկիամիսիոն մէջ կը զգամ: Այսպէս երբ հովը կունաներուն մէջ մոլուզն, ուսուանուն անոր արագածիքնը կ'իմանամ, ամպէլէն հապուատին մէջ անոր վահելը կը սեւնեմ:

Այսպէսի երգեր Ալաւեծաց արժանիք, բնուաթեան արժանիք են: Այս, անգերենուն առաջութեան նուուագ է այս: Ալենակարգութիւնն է, անմանութիւնն է այս նուուագ: Յաւիտենականութիւնն է կը զգամ: Ես կարող կ'արտօնագրէ զայն: Դաս ի՞նչ ըցք ամէկ աւելի մեծ, ո՞յ գունդեան մէջ կ'արտօնաց: Ենու մէջ ամէկ անգամ այս մասմանմանը ես բնուն անուազներու մարմինը զանանք կը զգամ: կը թաւին, կը տարագնին երկնքին մէջ, կը թաւացին: կ'երգեն իմ շոյս կը պահն: կը հետան մէջ շոյս զանանք զանանք: Ես ամէկ մեծ է իմ գործաթիւն, տե՛ս և մինչեւ ու ու կ'ելեն իմ թեարեր: Սաման մարդ եմ ես... ես մարմին հոն երկր վրայ մնաց: Հոն իմայնիքին մէջ է որ ես սիրու մեծ հոն մարմին սիրու... Յայց իմ սիրու, աշխարհին մէջ միակ էակի մը վրայ չեանցէքը ինչպէս միջանը վարդի մը վրայ, ո՞չ էակ զարու մը վրայ... ես ամուջ ազգ մը կը սիրեան վրայ... ես ամուջ ազգ մը կը սիրին... ըստականութիւնը մէջ ընդգրիեցիք մասոր բարդու անցք ու ասպարուս սերուանները... նոս սիրու վարդի մը վրայ սերմացիք, բարեկամիք մը, սիրաւարի մը, ամուջ ազգ մը, հօր մը պէս... կ'ուզման անցք աշխարհին հոն պահուի կ'այսակ վրայ, և ասպարուս ու կրինցին ծեռուն կայտակը իրեց, և ազրակ նորուն ընթացքը քննեց ու ծովին անգամու-

ներ, իմաստաւնենք եւ գուշակներ զոր աշխարհու առանով մէծարեց: Եթէ ձեզի շնորհուէր զայտ նորին ապրիքի ձեր մուշին զաւկներուն մէջ, զարթուր զրտասափն աւ ճամփերը ըսել եւ զանոնի արժանաւոր զգալ, եթէ ձեր ճամփաներ վերտանի շոգային տողակակ վայլովը ձեր պահկներուն՝ որոնց վրայ անձնիք օր ձանձն մը կ'առելցնէ, հակառակ այդ յոր զանակաւագին եւ ա՛յնան զարդուու եւ ապգերու մէջէն քրուուած այդ պահկներուն, ուսու պահի շերնայիւք զգաց ուժք ու արագութեան այն լրամինը զոր ես աշոյքը կը պահմակը պահմակը կ'երկնի, ինձի համար միայն, իմ մեռնաւոր կոպիին խորը:

Այս, ես զգայուն եմ, մասցի եւ նզգը: Երբեք զայդ ու յնօքան զգայուն չէր որդան ապաւուն: Այսար իմ զինիքն կը հասնիմ, արար իմ զօրութեաման իր զագամնակաւուք կը պարզ բարձր զանոնց այսօն պահանձնակաւուք առ մանձնն մէն եմ... թէ անձննու գոտուոր միայն: Այսար ճակատարի ժամն է. աւելի ուժեց կերպով կը առանձին հոգուոյ թեւերը. Սամփունիք ժամն է երբ կոչ ու շղթարկապ, առանձնին սիրնին ուղարք ու կոնիքն Այս կամ մարմին պահու թօթափին: ու հրաշակապես թեւեր պիտի զգենում... ո՛չ, միջն' ց պէտք է ինձի, որ պէտքի մորդուակներուն ու ասպերուն ուղրակն անդին թաշը եւ Արարցին ու բնութեան անդրէս թափական ասամաններուն վրայ միայն կանց անձնն:

Ահաւատիք կ, ահաւատիք կ իմ երկու թեարեր... պահու բանեն ինձիք պահու պատքն ինչնեւ արշալոյսը, ձախը անշաւալին պիտի զարկնեն, աշը ապատային... ու պիտի նասազաթեան վրայն մինչնեւ քեզքի պիտի բարձրանամ... ու այս ունինը քաղաքանունքի պիտի թափանցին, ո՛վ գուն որ երկնքին մէջ կը սիրեան կ'ըսեն: ինչպէս ես կը սիրեան աշխարհին վրայ ենոյ, ե'ս եմ մինչնեւ նոս բարձրացաւարին: Տես ո՞շախ մէջ է իմ գործաթիւն, տե՛ս և մինչեւ ու ու կ'ելեն իմ թեարեր: Սաման մարդ եմ ես... ես մարմին հոն երկր վրայ մնաց: Հոն իմայնիքին մէջ է որ ես սիրու մեծ հոն մարմին սիրու... Յայց իմ սիրու, աշխարհին մէջ միակ էակի մը վրայ չեանցէքը ինչպէս միջանը միջանը վարդի մը վրայ, ո՞չ էակ զարու մը վրայ... ո՞չ էակ զարու մը վրայ... ես ամուջ ազգ ազգ մը կը սիրին... ըստականութիւնը մէջ ընդգրիեցիք մասոր բարդու անցք ու ասպարուս սերուանները... նոս սիրու վարդի մը վրայ սերմացիք, բարեկամիք մը, սիրաւարի մը, ամուջ ազգ ազգ մը, հօր մը պէս... կ'ուզման անցք աշխարհին հոն պահուի կ'այսակ վրայ, և ասպարուս ու կրինցին ծեռուն կայտակը իրեց, և ազրակ նորուն ընթացքը քննեց ու ծովին անգամու-

ներուն մէջ սուզուկեցաւ : Ապկից զատ, ես այն ուժը ունիմ որ մարդոցմէ ին ստացուիր, այն սէրը ունիմ որ ներս կը վասի հրաբուխի մը պէս ու երբեմն միայն լավայէ խօսքերով կը միայն :

Եւ այդ զօրութիւնը նեղմի ծառէն, Բարւոյն ու Գարին հանօթութեան պատո զէն չէ որ քաղաք եմ, ո՞չ այլ գրքերու կամ զորյացներու մէջ, ո՞չ ինտիբրներու լուծման ո՞չ մոգութեան խորհուրդներու մէջ... արարի ես ես . . . իմ ուժերու ինծի կուգան այն աղքիւրէն որմէ քուզորութիւնը կը րոյնի, որովհետեւ դուն քուզուդուշէն չեմ առած . . . քուկդէ է ան . . . ու կորսներու վախը չունիմ . . . ես ես ալ այդ վախը չունիմ : Այս ուժը ինծի զուն տուած ըլլաս կամ ես իսկ պայն առած ըլլաս այսակէն ուրբից դուն ափի, այսու կը թափանցէ որ կը հրամայէ . . . իմ զօրութեան վայրկեաններու, եթէ աղուցներու գէպ ի ամպերուն կարաւանները բարձրացնեմ, եթէ ուղեւոր թաւուններուն հարցւ հազ տեսանենի թեւուլ գէպ ի հիմիս սուրուլ լուսէ : Կը բաւէ որ կանոնամ եւ յանկածն անուածքն կարծես զանոնք ցանցի մը մէջ կը պարուրէ : Թուզունները անուողող երդ մը քր հնացնեն, բայց մինչեւ ես որ զանոնք նովերուն չյանձննեմ, հոգերը որ թիցի կը հասասկին պիսի չկարողանան զանոնք հալածել . . . եթէ հոգւոյս ամբողջ ուժովը գիտառոր մը անյիմ, որչագ ատան որ աչքեր զայն կարաւանութեն, անի տեղուն պիսի չշարժի . . . մարդերը միան, ապականեել, զաղկատիւն բայց անման, ինծի չեն ծանաբար, զիս ինն ճանշար, կ'անգիտանան մենց երկուուր, զիս որ քեզ . . . անոնք զսպելու միջոց մը կուզամ փնտելուն հոս երկիցին մէջ : Այս կարողութիւնը որ ունիմ բնութեան վրայ ազգելու, կ'ուզեմ որ մարդոց սրբութեանքուն վրայ ալ ունենամ . . . ձեռքի մէկ շարժումով թուզուններն ու աստղերը կը կառավարեմ, կ'ուզեմ այլպէս իմ անոններու ալ կառավարել . . . ո՞չ թէ զէնքերով . . . անոնք միշտ չեն վրասրբեր, ո՞չ թէ երգերով . . . անոնք պողեցութիւնը զանգառ է . . . ո՞չ թէ դիտութեարք . . . անի շուտ կը հերթուի . . . ո՞չ թէ հրաշքով . . . չափազանց շողոզուուն է այդ միջոցը կ'ուզեմ զանոնք կառավարել սիրովը որ կայ իմ մէջս, անոնք ամենքը կառավարել, ինչպէս որ դուք կ'ընես, իսկրիուսորարար ու յախտենապէս : Ինչ ալ ըլլայ իմ կամքը, թո՞ր ինկոյն զայն գուշակեն, եւ զայն կատարելով երգանիկ ըլլան, եթէ հակառակին, թո՞ր տառապին ու մենինին : Թող մարդիկ այլ եւս ինծի համար այնպէս ըլլան ինչպէս մը տառապինը ու բառերը որոնցուու կարող եմ ուզածիք պէս օրիներուն շէնք մը սատեղել : Կ'ըսեն թէ զուն այսպէս կը թարաւորես . . . Դուն գիտես թէ մտածումը չապականեցի, լեզուն չաղքացուցի . . . ախ, եթէ ինծի նոդիներուն վրայ ազգելու նոյնչափ կարող ընէիր . . . իմ ազգս կենդանի օրէնքը ձեռով

պիտի ստեղծէի, ու սքանչելիքներ պիտի գործէի քոյկիններէց աւելի վեհ . իմ արարչութիւնն երջանկութեան երգ մը պիտի ըլլար . . .

Տո՛ւր ինծի հոգիններուն տիրապետութիւնը . . . ա՛նքան կ'արհամարհեմ այս անկենան շինուածքը զոր ամրոխը տիեզերք կ'անուանէ եւ որուն վրայ հիանալը սովորութիւն զարմանէ, ո՞չ զեմ փորձած թէ իմ խօսք պիտի չըսաէ՞ արդիօք զայն կործանելու : Բայց կը զզամ ներքնապէս որ եթէ կամքանչէի որ յանկար պայթեցնէի, պիտի կարենացի հարիւր ատաց մարել եւ ուրբի հարիւր համ գուել . . . որովհետեւ անման եմ ես . . . արարչութեան ծոցին մէջ ուրիշ անմաններ ալ կան . . . բայց չեմ ճանչնար ոչ մէկը որ ինձմէ բարձր ըլլայ Ռ'կ զուն որ առաջինն ես երկնքնին մէջ, կուզամ քեզ հարցագննել, ես՝ երիթիս մտացի էակներուն առաջինն . . . զեմ հանդիպած քեզի, կը գուշակն որ կա զուն . . . ցուցը ւր ինքզինը կ'ուզեմ էր կ'ուզեմ որ քուզամ գերիշանան թիւնդ ընդունիմ . . . զորութիւնը կը հորդեմ թիւնդ քենէ . ո՞՛ւ պատ թէ ո՞չ ես կը զանմ անոր ճամբար, ինծի բած էին մարդունքներէն անման, ինչ կ'ուզեմ որ քուզամ գերիշանան թիւնդ ընդունիմ . . . զորութիւնը կը հորդեմ թիւնդ քենէ . ո՞՛ւ պատ առաջ էակներուն մէջ էր առաջինն . . . զեմ համատութիւն ես միայն, Մարով է եւ ոչ թէ սրավով որ մարդիկ քու ճամբանքը պիտի երես հաննեն, մտով է եւ ոչ թէ սրավով որ քենքերու մթերանցը բանայու կարող պիտի ըլլան . . . այն որ գրքերուն, մտաղներուն, թիւնդիւնը եւ նենդամատութիւնը անմիտներուն ու գիտանները արմաններու համար . . . աշխարհս մտքերուն ձեռքը ձգեր ես, ու կը թուզուր որ սրավուը յախտենական ամլութեան մը մէջ էիթիւն . . . ատոր համար է որ ամենէն կարեն կեանքը եւ ամենէն հզօր սէրը տուիր ինծի : (Լուրիթին)

(Հեղեղութեամբ) : Լո՞ւռ կը մնաս : Զե՞ս պատասխանեն : Կը զուշակեմ հիմն, ճանչացայ քեզ . կը եւենեմ, կը հասկանամ թէ զուն ի՞նչ ես եւ թէ ի՞նչպէս կը կառավարիս : Սուն խօսցաւ այն որ քեզ Սէր անուաննեց : Դուն իմաստութիւն ես միայն, Մարով է եւ ոչ թէ սրավով որ մարդիկ քու ճամբանքը պիտի երես հաննեն, մտով է եւ ոչ թէ սրավով որ քուզերու մթերանցը բանայու կարող պիտի ըլլան . . . այն որ գրքերուն, մտաղներուն, թիւնդիւնը եւ նենդամատութիւնը անմիտներուն ու գիտանները արմաններու համար . . . աշխարհս մտքերուն ձեռքը ձգեր ես, ու կը թուզուր որ սրավուը յախտենական ամլութեան մը մէջ էիթիւն . . . ատոր համար է որ ամենէն կարեն կեանքը եւ ամենէն հզօր սէրը տուիր ինծի : (Լուրիթին)

Ի՞նչ է սէրը, զու ատաւածոյին ատաշիկ, —կա՞յթ մը է իմ ինչ է մորդերուն կետացաւ այս յելյակուկ աշւարժունքն աէկ . . . վայրիկենն աւ միայն : Ի՞նչ է քանցաւ փայլակը որ սրբինն ձեւ կը զպաւուը աշ, կա՞յթ մը է ւս անցաւ գործը որ պատաժութեան մէջ կը ծածակ աշակերտն աւ միայն : Ի՞նչպէս կը զզամ այս զպաւալիքն ամրակին ըրէնքը ու իմ աշխարհին :

Ժիացա կը շուշոյ . . . կայտե՛ք մը : Եւ ի՞նչ պիտի ըլլայ որ մը ճանց որ ինքնի կը սպառէ . . . կայրիկի՞ն մը մեխի:

Ի՞նչ է Աստուած , աշխարհը և սիրեկան նոդն . . . կայտե՛ք մը : Եւ ի՞նչ պիտի ըլլայ՝ ժամանակներու վախոյ . . . բանի մը զարիկան :

ԱԶ ԿՈՂՄԻՆ ՑԱՅԵՆԵՐ ԱԶ ԿՈՂՄԻՆ ՑԱՅԵՆԵՐ
իր հոգույն վայոյ կը հենենմ՝ վասի՛տ պաշտպանն ք ենչպէս երիշորի յը վայոյ . . . դիմէց, ուուիք մը թակ-
յառաջ զարտարո՞ւ ։ ուուի պաշտինք :

ԳՈՒՐԱՏ

Վայրկաննե՛ր . . . կայտե՛ր . . . երբ բոցա-
վախին ու ընդամենին , կը ստեղծեն կամ կը
քանդեն . . . խախտի յառ նորէ՛ն . . . տարա-
ծեն , երկարենք ար վայրկանն . . . իրա-
խի յառ . . . նորէ՛ն . . . արթցնենք , արծաթենք
այս կայծը . . . լաւ , չառ լաւ : և Անզամ մըն
ալ կը կոչեմ եղեղ , քեզի կը բանաս ին կոտ-
ողուն . . . լուռ կը մնա . Դուռ չեմ որ Սա-
տանին հետ կուտեցար : Ասպարձ կը կարդամ
քեզի հանդիսաւորապէս : Մի՞ արհամարհէր զիս .
աննեացուկ չեմ ես . թէպէս արտադ մի-
ախալ : Կրցայ մինչեւ քեզի բարձրանալ :
Սրախու եղայր եմ աշխարհին վրայ գտնուող
մօծ ժողովրդի մը հետ . . . զաշնակից ունիմ
բանակներ , պետութիւններ ու գաներ . . . եթէ
քեզի հայուցիմ , Սրախունին մենամարտը պիտի
կրկնուի . . . եւ աւելի ահաւոր պիտի ըլլայ . . .
Ան ոգի ողուոյ գէմ կը մարտնչէր քոյ հետո , ես
սիրա սրիտ գէմ . . . Ես տասապանն , սիրա ,
մծցած եմ ջարարաններու եւ սիրոյ մէջ :
Երբ իմ հոգուոյ երջանկութիւնը խլեցիր
ինձամէ , ձեռքս իմ սրիս արինուզը միայն կար-
մրցուցիք . երբէք ձեռքս քոյ վրայ չվեցուցիք :

ԱՅԻՆ ԿՈՂՄԻՆ ՑԱՅԵՆԵՐ ԱՅ ԿՈՂՄԻՆ ՑԱՅԵՆԵՐ
Երիմո՞ր , քեզ թալուսի կը Ասո՞ւպ . . . ի՞նչ զառան-
փոխմէ , զու արծուի թեւե . . . ցանք շոշապան
բառ վայոյ , գնա՞ , բարձրա-
քառ կը գլուխ անդունակներէ շաս աւելի ես կը
ձանցնամ . . . ես արժանի եմ քոյ զորութեանդ
մանակից ըլլալու . . . եթէ ուու ըսի , պա-
տասախան տուրու . . . ի՞նչ , մի՞ շա լուութիւն . . .
Բաղուկիդ ուժին վրայ ապահով , կ'արհամար-
հուն զիս . . . գիտացիք ուրիմն որ մըրը կը
լափէ ու կը պապէ ինչ որ անմատչելի է . . .
կը տեսնօ՞ւ արներըն վառարանը որ իմ մէջս
կը բորբոքի , սէ՛ք : Կը կեցրանանցին զայն
եւ կը սեղման՝ անոր տաքութիւնը բազմա-
պատկեր համար . իմ կամքին երկարէ շըր-
ջանակին մէջ կը պնդիմ զայն , ինչպէս վա-
ուոզը կործանարար հրացանափողի մը մէջ .

Հատքա սին խաքէռութիւն մը չէ , եթէ իրաւ է
որ զուն զիս կը սիրեն , ինչպէս որ աշխարհը
կը սիրէիր զայն ստողծած ատենդ , եթէ հայ-
րակն գորով մը կը տանիս քոյ ձեռակերպարդ
համար , եթէ միակ սիրող հոգի մը կար այն ան-
համար էակներուն մէջ զոր ատապանին մէջ բան-
տեցիր ջրենեղէն ազատելու համար . . . եթէ
այս սիրաց հոգէ մը չէ զայսուածին ծննդին եւ
ու ժամանակէն առաջ կը մեռնի . . . եթէ քու
թասաւորութեանդ մէջ , զգացումը անկար-
գութիւն չի համարուիր . . . եթէ «գթութիւն»
աղաղակող միջնածելի հաւասարութիւն մը չիս նը-
կասեր . . . եթէ սէր ու եւ է օգտակարութիւն
մը ունի աշխարհիս վրայ եւ քու կողմէդ
հայութի սխալ մը չէ լոկ . . .

ՁԱԼ ԿՈՂՄԻՆ ՑԱՅԵՆԵՐ ԱՅ ԿՈՂՄԻՆ ՑԱՅԵՆԵՐ
Թող որիւը հրդար՝ թափառի գիտաւո՞ւ ա-
ղայական , թող կուրածայց . . . ըւնչ ըխած , ուր է նը-
ցարակէ՛ . . . ըւնչ ըխած ? . . . զատակակէւ սլացքիդ . . .
միւն , պատա՞ , զատա՞ . . . անգէ՞ր . . . անգէ՞ր . . .

ԳՈՒՐԱՏ

Լուռա կը մնաս . . . ա՛խ , քեզի սրտիս խորքը
յայտնեցի . . . կը պաղամաֆի , տո՛ւր ինծի
յարութիւն . . . միակ քեկոր մը , մասնիկ մը
այն ուժէն զոր աշխարհիս վրայ զոռոզու-
թիւնը ձեռք ձկած է . . . այդ մասնիկով ո՛ր-
քան երանակութիւն պիտի կար հնայալսանեկել .
ուուռ կը մնաս . . . է՛հ , ուրեւն բանակա-
նութիւնն թող ստանայ ինչ որ սրտիս կը զը-
լանաս . . . կը տեսնես , մարդիրուն ու հան-
ձաներուն արարուին առաջին եմ ես . . . եղա-
քու . հրեշտակապեսներէ շաս աւելի յա կը
ձանցնամ . . . ես արժանի եմ քոյ զորութեանդ
մանակից ըլլալու . . . եթէ ուու ըսի , պա-
տասախան տուրու . . . ի՞նչ , մի՞ շա լուութիւն . . .
Բաղուկիդ ուժին վրայ ապահով , կ'արհամար-
հուն զիս . . . գիտացիք ուրիմն որ մըրը կը
լափէ ու կը պապէ ինչ որ անմատչելի է . . .
կը տեսնօ՞ւ արներըն վառարանը որ իմ մէջս
կը բորբոքի , սէ՛ք : Կը կեցրանանցին զայն
եւ կը սեղման՝ անոր տաքութիւնը բազմա-
պատկեր համար . իմ կամքին երկարէ շըր-
ջանակին մէջ կը պնդիմ զայն , ինչպէս վա-
ուոզը կործանարար հրացանափողի մը մէջ .

ՁԱԼ ԿՈՂՄԻՆ ՑԱՅԵՆԵՐ ԱՅ ԿՈՂՄԻՆ ՑԱՅԵՆԵՐ
Պարպէ՛ . . . կրտէ՛ . . . | Գթութիւն . . . զգո՞ւմ . . .

ԳՈՒՐԱՏ

Պատախանէ՛ . . . որովհետեւ պիտի շանթա-
հարեն քու արարութիւնը . . . եթէ չլիցնեմ ,
զոնէ պիտի զրգովն զու բնագաւաներուղբու-
վանդակ անհունութիւնը : Զայն մը պիտի ար-
ձակիմ ընութեան բովանդակ շրջադիրին մէջ ,
զայն մը որ սերունդէ սերունդ պիտի թնդայ .

պիտի ըսեմ թէ գուն աբեզերքին հայրը չես :
այլ ...

ԴԵՒՐԻ ՅԱՅՆԸ

Զ Ա Ր Ը :

(Քննուած կը դաճդայէ վայրիեան մը, կը նուաղի և կ'իջնայր)

ՄԱԱՄ ՄԻԺԻԵՎԻՉ

Ա Կ Շ Պ Յ Ա Ր

ՄԱՅՆԱԽԱԽԱԽԱԽԱ

ՄԵԾՆ ՊԵՏՐՈՎԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆԵՏ

—○—

Կ եղեածց — ՄԵԾՆ ՊԵՏՐՈՎԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԵՏ : — ՎԱՅ ՅԱՅԹԹԵՐ՝ ՄԱՅՆԱԽԱԽԱ
ԴԵՎԱԽԱԽԱԽԱԽԱԽԱ, ԽԱԽԱԽԱԽԱԽԱԽԱ : Արտօնին գործոց Խախարո-
րութեան դիւնախառնէն քաղաքած , ևն . . . Ս բնթերո-
պորկ : ՏԻՒԿ : (Ցայրան գիտութեանց կայսերական
ակադեմիային)

Պարզ է այժմէն թէ ուսւ կատավարութեան
եւ հայ ազգին միջեւ հպումք , որ տեղի տնեն-
ցած է ասկէ երկու զար առաջ , այդ ազգին համար
պիտի ունենայ հետեւանքներ այնքան ծան-
րակիրու — թերեւա աւելի ծանրակշխու — որբան
հպումք զոր ատենավ ունեցաւ պարսկական
պիտութեան հետ : ազգին համբուն « մէկ ան-
կիւնադարձն » է այդ , — եթէ կարելի է գեռ
այր բացառորութիւնը կիրարկիւ՝ անոր
այնչափ չարաշառ գործածումէն յետոյ , Հրա-
տարակելով այն բոլոր վկայութիւնները զոր
կրցած է գտննէ Հայոց եւ Ուսուաց ար առա-
ջին հանդիպմանը մասին , արև վկայաթղթերը
կարգաւոր վկայումով մը լուսաբանելով եւ
երկու ազգերուն յարաբերութեանց պատմու-
թիւնը հասցնելով միջնէւ Վրաստանի տիրա-
պետումը , Պ . Կ . Եղեանց Հայոց ժամանա-
կակից պատմութեան ամենէն գեղեցիկ նիւթը
ձեռք առած է :

Բարեբազգաբար Պ . Եղեանցի վիպումը
պարզ մենաբանութեանն է այն գիւտանական
վիտութիւններուն որոնք գրքին հական մասը
էր հաղմնեած . եթէ հեղինակին յախառած իւրա-

քանչիւր իւրագութիւնը ամենէն անհերքելի
պատցոյցներով լնկերացած չըլլար , մարդ
գուարաւպիտիկարենար տարապաւանքի զզա-
ցում մը արգիշել , ա' յնքան պատմուած պա-
տահանները տարօրինական են : գէթ սկիզբը ,
ընթերցողին կը թողունք դասել :

Ժի . զարուն վերջին ապրիներուն մէջ , նու-
հան Վիլէլէմ անուն պալատունի կայսրինարին
(électeur palatin) արքունիքը հայազգի ար-
կածախնդիր մը կը տեսնուի Խարայէլ Օրի ա-
նունով որ ինքզինքը սերած կը նոչակէ
Դարբազի իշխանական մէկ գերդաստանէն ,
Պաշտամ գերդաստանէն : Երբեմ ստուգուած
չէ թէ այս հոչակումը ո՞ր աստիճան ճիշդէ :
միայն կը տեսնուի վկայաթղթերէն մէջ Հա-
յաստանին մէջ իր ճամբորգութիւննը միջացին
Օրի ինամուլով խօսք կուտայ իր կարծեցեալ
ընտանիքին հետ ո եւ է յարաբերութիւն ու-
նենալէ : Ինչ ալ ըլլայ իր ծագումը , ստու-
գապէ գիտնէն թէ Օրի տասերկու տարիի չափ
վաճառականութիւն ըրած էր Մարանսայի մէջ ,
թէ խայա քանի մը տարի պալատունի կայսր-
ընտրին արքունիքին մէջ ծառայելով անցու-
ցած էր . այսպէսով կրցաւ ներկրյանալ այդ
իշխաննեւ պարզեց անոր առլուզի կացու-
թիւնը որոն մէջ Բ զանաէնին քրիստոնեաք
գողովուրդները համեմտականներուն ձեռքով ,
եւ Հայիր հուղմէշական եկեղեցոյն ուցը
մտցնելու կարելութիւնը ընդնշմարել տուաւ .
Ի վարձարտութիւն անոնց շնորհենիք պաշտ-
պանութեանն եւ օգնութեանը , պալատունի
կայսրինարիը Հայոց կողմէ պիտի ճանչցուէր
իւրեւա անոնց վեհապետը . Եսան Վիլէլէմ ,
գերմանի միւս պատիկ իշխաններուն պէս՝ թա-
գաւոր ըլլալու մարմաջէն բանուած՝ անոր
խօսքին ականջ կախեց . Պ . Եղեանց , բաւա-
կան միամտարար , կայսրինարին այսպիսի նը-
պատակ մը ունենալուն վերայ սարակոս կը
յարոնէ : պահանդի , կ' բաէ , անոր թիթերուն
մէջ չիս բան մը որ այդպիսի դիտաւորու-
թիւնը մը ցուցունէ : բայց ընական չիս արգէն
որ պահապանուած պաշտօնական գրութիւննե-
ներուն մէջ այդ թաքուն դիտաւորութիւնները
կարենային յիշասափուած ըլլալը ։ Խարաէլ Օրի
պաշտօնով Հայաստան դրկունցաւ , որ հաստ
1699ի գործան . անմիջապէս տեսաւ . որ Հոռի
հետ միացման ծրագիրը հայ եկեղեցական իշ-
խանութեանց մօս նպաստուոր ընդունելու-
թիւնը մը չէր կրնար գտնել , չպնդեց , եւ
առ անչինդ օրուան շափ Հայաստան միալէ յետոյ,